

Ս Ա Ր

ՄՏԵՐԻՄ ԺՈՂՈՎՐԴՅԱՆ

Ըստամթը երկու տեղամ
կը հրասաւ բակուի :
Ստորագրութեան տեղն
է խմամ Ալիք խան վա-
րի յարկը թիւ 45:



Տորեկան գինն է կամիրիկ
դրուշ 100 :
Դուբուերին բաժանորդ
եզրակաց փոստային
ծափը վճարելու են :

22 ՄՈՅԻՄ

Գ. ՏԱՐԻ 1863

ԹԻՒ 14—15

ԱԱՀՄԱՆՍԴՐՈՒԹԻՒՆ

Հիմա Հայոց տղդը, կամ աւելի ճշշ-
դիւ լսելով, Տաճկառասմնի մէջ բնակով
Հայոց խիստ մեծադադոյն մասը Ատհմա-
նագրութիւն ունի : Ատհմանագրութիւնն
ըսկը ազդի մը կառավարութեան օրէն-
քը կիմացանի . եւ ազդ մը կառավարող
մարմանոյն վրայ պարտաւորութիւններ կը
գնէ, ինչպէս որ ազդաց կրաւունքը ազ-
դաց եւ քաղաքային օրէնքը կամ Գօռ
ըսուած օրէնսդրութիւնը քաղաքացւոյ
իրեւ կառավարուող մարմանոյ վրայ : Հին
տղդաց մէջ : բաց ՚ի Յունաց եւ ՚ի Հը-
ռամայեցւոց, կառավարութեան օրէնքի
գաղափարը գրեթէ անծ անօթ էր . ուս-
տի Հայոց մէջ ալ, Հայկալանց հարաւու-
թեան ժամանակէն մինչեւ աս օրս, առա-
ջին անգամ է որ օրինաց երաշխաւորու-
թեան աակ կառավարութիւն մը աղիսի
կազմուի : Ոէպէտ արդի Հայոց ունե-
ցած կառավարութիւնը, ճշդիւ խօսե-
լով, կառավարութիւն չէ, այլ Յաման-
եան կառավարութեան վարչութեանը
(առօնիւութիւն) մէկ մասը, որ կրօնա-
կան ալիսոյից կը վերաբերի, եւ զոր կա-
ռավարութիւնը Ատհմէտական ըլլալուն,

այսինքն քրիստոնէութեան քանի մը է-
ական օրէնքներէն տարրեր օրէնսդրու-
թեան սկզբունքը ունենալուն համար,
ուզալի եւ անմիջապէս չկրնալով կա-
տարել, հանգիստաւոր արտօնութիւննե-
րով աղդին թողուցած է, ասոր համար
ալ Հայոց կառավարութեան օրէնքը
ճշդիւ խօսելով Ատհմանագրութիւնն չեր
կրնար կոչուիլ, այլ լոկ կանոնագրու-
թիւն մը, բայց եւ այնպէս աս անունը
մեր առ կանոնագրութեանը սեպհական-
ուեցաւ, մենք ալ առ անուամբ կը կո-
չենք :

Ոէպէտ առ նվաթիս վրայ մեր կողմա-
նէ քանի մը յօդուածներ գրուած են,
բայց որովհետեւ ասոնք այնպիսի նիւ-
թեր են որ այլ եւ այլ տեսաւթեան կէ-
տերէ կրնան նկատուիլ, եւ միշտ նոր ե-
րես մը կրնան ընծայել, մեր առ գրուա-
ծին ալ ոչ այնչափ առջիններուն կրկնու-
մըն է, որչափ մի եւ նոյն նիւթին նոր
մէկ տեսութիւնը :

Ատհմանագրութիւնը Հայոց համար
մեծ բան է . նոյն որ ասոնք կառավարու-
թիւնն աղդին վարչութեանը համար ը-
րած արտօնութիւնը կը վաւերացնէ . ա-
նոր օրէնք տարով անիկա իր վարչու-

թեանը մէկ մասը կը ճանշնայ , եւ գոնէ չափավ մը զինք անոր նպաստելու կը պարտաւորէ . այնողէս որ եթէ վարչութիւնը մինչեւ հիմն կառավարութեան գիմելու պատճառ ունէր , այսուհետեւ նոյնը իրաւամբ ընելու համարձակութիւն ունի : Երկրորդ՝ Սահմանադրութեամբ առաջար անձնաւորութիւն մը ըստացած եղաւ . առաջի եւ անիկա այսուհետեւ ոչ իրբեւ ըստ պատահման Օրմաննեան պետական ձեռքին տակ դանուած պատահարտական (ի լուստիւէ) ապագայ մը անեցազ մարմնն պիտի նըկառուի , այլ իրաւանքով երաշխառորեալ եւ հաստատուն ապագայիս առաջնուած ընկերութիւն մը պիտի յարդարի : Երրորդ՝ ազգը իր ներկայ քայլութիւնը Սահմանադրութեամ տակ ձգելով , իրբեւ ինք զինք ճանցող եւ իրաւանց բարեկամ , Եւրոպիոյ քաղաքակիրթ եւ աղաստական մասին առջեւ հարկաւ համակրութիւն մը կը ստանայ . քանիպ Երասմիոյ առ մասին տաշեւ իրաւանց սկզբանինքները կրօնական խրորութիւններէ վեր ըլլալով , անհոգորին է որ աղդ մը կամ ընկերութիւն մը , ինչ կցոնք որ ունենայ , եթէ Եւրոպական իրաւանց ընտանենայ , իսկայն համակրութեան արժանի չամարուի :

Սահմանագրութեամբ ազգն արդարեւ Եւրոպական քաղաքակիրթութեան ստչմանը կրիստութիւն կը ըլլայ , բայց տապահոյն քաղաքակիրթութեան կատարեալ արդիւնք մը երեւցուցած չըլլար : Առաջի բակել կ'առվենք , Սահմանադրութիւնը մեծ օգտատ մը ըրած չըլլար աղդին ներկային եւ առաջտային , եւ աղդ զը վերը յիշուած առաւելութիւնները , Տերութեան եւ Եւրոպիոյ տաշեւը , մասսայի իսկը միայն ունեցած կը համարուի , եթէ եւրոպական քաղաքակիրթութեան լիովին չհետեւի :

Եւրոպիոյ քաղաքակիրթութիւնը , որ աղմանութեան արդիւնքնէ , երկու զըլիսուոր բան ունի , որոնք անոր ունի , որոնք անոր բոլոր զօ-

բութեանն ու մեծութեանը իրբու թէ երկու զուգանեակներն են . այն է իրաւունքն ու անտեսութիւնը : Արդ ազգը որ Եւրոպական իրաւանց եւ օրինադրութեանը գարափարը փոքր ի շատէ ըմբռնած երեւցու , անոր անտեսութեանը (էտաօմի) գաղտիարն ալ արդեօք ըմբռնած է : Ըստ կ'առվենք , աղդը կանխակալ աւանդութեանէ (բուրդին) գործ կ'ալելով , Եւրոպական զրութեամբ եւ հաստատուն փոքրաւական հիմերով վը կայուած անտեսութեան պիտի հետեւի : անտեսութեան ճիւղերուն , մշտկութեան ճարտարանութեան և վաճառքական ան երկու միջոցները միանգամայն չեամուտ , Տաճկառանի մէջ անտեսութեան զործունեայ ժողովուրդ մը ըլլալու պիտի չանայ :

Սահմանադրին է որ աղդ մը կատարեալ քաղաքակիրթ ըլլայ , եթէ քաղաքակիրթութեան ան երկու միջոցները միանգամայն չեամուտ , Տաճկառանի մէջ անտեսութեանը :

Արդէն ըստինք որ աղդ մը քաղաքակիրթութեան մէկ ճիւղին , այն է իրաւունց , հետամուտ ըլլալով , չի կրնարքաղաքակիրթ ըլլալ , եւ քաղաքակիրթութեան արդիւնքը վայելել : Քաղաքակիրթութիւնը ըսելով կիմացուի ընկերուկան վիճուկ մը պատն մէջ ժաղովուրդ մը հաւաքապէս բարեկայտ է , եւ իրինացական եւ բարցական զրութեանը մէջ կ'երթայ զէպ ի կատարելութիւն ուրուն Կախակինամութիւնը նաեւ առկեանքիս մէջ մարդկային աղդը սահմանած է :

Որովհետեւ իրաւունքն այնպիսի ճիւղմին է որ անմիջապէս ուղիղ բանէն կը բախէ , եւ Փիուկական զործակիցներու , կամ ուկելի յարմինքները , Փիուկական ընտիւթեանը զատ իսկական աղդ մը կ'առվենք աղմար աղդ մը իսկայն ու ունց նախորնիւց պատաստութեան . կրնայ , կ'աղմանիւմ ընտրապատիւթեամբ իրաւանց ճամփան մէջ մոնել միայն թէ , ինչպէս բունք , անով միայն բունք :

արձակի կտմ բանաստեղծութեան մասնաւոր ողի ունենալով, ան իրենց առարկզ կը լինեն, այլ մեր խօսքը ան ընդհանուր ճամար է որով կը թուիթէ մեր երիտասարդները բանափրտութեանէ զարդ բանի տրիշ բանի ախորժակ չունին : Անուակ մէկ բանի ախորժակ ունենալ, եւ ուրիշ բաներու ոչ ճաշակը եւ ոչ կարեւորութիւնը ճանանալ, ճաշակի ապականութեան ցոյց է :

Առաջ մեր խօսքը դիմուորելով կը ունիք .

Կախ՝ Ասհմանադրութիւնն իրաւանց կէտ մին է . եւ իրաւոնքը եւրոպական քաղաքակրթութեան մէկ ապարն է : Եւ որովհետեւ կ'ենթադրուի թէ Ազգը Ասհմանադրութեամբ իրաւանց դադախարն անեցաւ, ասկէ կը հետեւի թէ ազգը եր բոլոր ազգային գործերուն մէջ իրաւանց ամեն յարաբերութիւններուն ուշ պիտի դնէ . զգոյշ պիտի ըլլայ այն պիտի ցոյցեր ընելու որոնք անոր քաղաքագիտութիւնը տարածեցան մէջ կը չընէն . այսպիսի քայլեր միայն առնելու է որննը խաղը քաղաքադէտ մը հաղին կ'առնէ : Ան կտմ կողմանէ առ իրաւանց գիտութիւնը մեղքի պէտք է, գոմոզի մեղղահողանելու, պաշտպանելու եւ յառաջանելու բոլոր միջայնները իրաւանց վրայ խորին եւ յառակ տեսութենէ մինակ կրնանիք տանել : Աս կէտին խորհրդածութիւնը ոչ միայն երեսուխանաց եւ վարչութեան կը վերաբերի, այլ եւ ժողովրդեան :

Երկրորդ, ողջափ կտրեւորութիւնն ոք ունի Ասհմանադրութիւնը ազգին համար, անով միայն ազգը քաղաքադէտ չըլլայր, եթէ եւրոպական քաղաքակրթութիւնն միւս մասին ալ, այսինքն ջաճկառանիք մէջ դորձունեայ անուեւ սական ժայռիտուրդ մը ըլլալու, բնական դիսութիւններով, չափանական է, խոչուն մարդոց դիտողութիւնների ալ կը հաստատեն թէ Ան-

խախնամութեան Յամանեան պետական ձեան ձեռքին տակ դրած ստորին Սովոր մէջ արդէն սկսուած եւ յառաջ երթալու բարեկարգութեան դործը կտրտութելու ամենէն յարմար ազգը Հայն է :

Եթէ ազգը առ պաշտօնին համեմատ վարուի, չենք կարծեր թէ անոր արդիւնքը կառավարութեան եւ Եւրոպիոյ լուսաւորեալ մասին անծանօթ կը մալ: Հայոց առ յարմարութիւնը պորմենք Հայոց կոչումը ոնուանելու կը համարձակինք, այնաէս է որ կ'արդարացնէ ազգին մը տարուցնէ՝ ի վերինք բնիք բարեկարգելու եւ յառաջանաւը ջանքերը, եմէտ ամեն նախապաշարումէ աղատ մորովներու մասունքութիւններ անհար ապար կերպ գործուելուն համար, քանի մը տղէտ կտմ կտակածու մարդոց որիշ կերպ մեկնութիւններ տալու առիթ է զան:

Ա. Ս. Գ.

ՀԱՄԵՐԱՍ ՔԵՐՊՈՂԱՀՈՅ

Խորհրդական բանաստեղծութիւնը Յունաց առասպելախառն ժամանակաց մէջ քերթազի մը համար հեշտ ու սիրելի պարագաներն էր, բնութեան օրհնենք հանելով և աստուածոց փառքն երգելով ժողովրդեան մը բարօրութեան և հանգատութեան էական պատճառ ըլլալ և զանիկայ ստուերամած և տիսուր անժառացաց խորերէն հանեցով հրահանգել և ընդունացնել և իր երկնազգեցիի քնարին ձախուլ կրթեալ ժողովուրդը փոփոխութեանց ենթակայ քիչ ժամանակ անցնելուն ետքը խորհրդական բանաստեղծութիւնն ձանձրանալով, առաջուածոց Յարդման և անսաց մուերիմ բարեկամ կոչուած քերթազը հարկադրուեցաւ թողուլիք կերպարուն պաշտօն և երդով զառացնել զժողովուրդն, և իր թելեցուն արձագանքն ինչուան զա-

Նի բարձրութեանը հասնելով [թէ թա-
գաւորաց և թէ ռամկին հաճոյական
զուարծութիւն մը եղաւ, քերթողն մե-
ծարգոյ պաշտամամբ փառաւորուած՝
քաղքէ քաղաք, դաւառէ զաւառ կ'անց.
Նէր, ունինքբաց խուռն բազմութիւնը իր-
ըն գերի իւր ետևէն ծգելով : Այսաւաիկ
բանաստեղծութեան հմայքը : Իսկ հին
քերթողութեան խանձարութը Թեսաղիա
եղաւ և նորը Յոնիոյ զուարթ երկնից տակ
ծնաւ ու պայծառացաւ : Քաղցրաշունչ
կիմայ մը, կիրթ ազգաց մերժաւորու-
թիւնը, ընակչաց հարստութիւնը և
անդորրաւէտ խաղաղութիւնը, մինչ
դեռ Եւրոպակողմեան Յունաստանը խր-
ռավութեանց ալեօնն կը յուղէր, իրեն
բարգաւաճանացը մեծապէս սատար ե-
լան : Կոյն գաւառին մէջ քերթողաց
վարժարան կանգնեցին, որոնց պարտք
համարուեցաւ յօրինել կամ յդկել այն
երգերն որ քաղաքական կամ կրօնական
հանգիսից մէջ պիտի երգեցուեին :
Այս վարժարաննեւ ելան այն քերթողնե-
րըն որ ատէն անցնելէն ետքը Հանդեր-
գուք կոչուեցան, եւ որոնք :

“ Ի սարդենի մահակէ պար գոլով,
կըսէ Մազիստրոս, երգեին զՀոմերական
քերթուածնն : ”

Դիցաբանութիւնը, իրիւ անսպաս
գանձարան, վանաղան նիւթեր կը մա-
տակարարէր քերթողաց, իրենց քիրոն
ու երկասիրութիւնն հաճոյ՝ փոխիտա-
կան և հեշտավլ ընելու համար . վասն զի
կինոյին ինցուան աստուածոց ծնունդը
կամ ստեղծադործութեան սիմվոն ելել :
Հիտանեանց և հսկայից աստուածոց դէմ
տուած պատերազմունքը կ'երգեին, և
կիսաստուածոց անյաղթելի քաջութիւն-
ները զրուատելով՝ Յունաց մէջ ելած ե-
րկելի ազգատօհմերուն ծագումը անոնց-
մէ կը ցուցընէին : Այս ատենանը շա-
րադրուած են Հերակլեանք, Թիբայ-
եանք, Մարտը Եպիգոնեաց անուանեալ
վիստասական քերթութիւնքը, որոնք
միանդամայն Յունաց զիցաբանական

սպատմութիւնըն են : Առասպելական
գեաքելը մինչև ՚ի Տրովական պատերազ-
մը հասցնելով Առասպելական շրջան կը
կոչէին, իսկ պատերազմի վերաբերեալ
ամէն քէպքերը՝ Հեղինէի յափշտակու-
թենէն մինչև ՚ի մահ Ադիսեւսի, Երջան
Տրովական կ'անուանէին . Այս շրջանին
կը վերաբերին նաև Կիսրական և Աչե-
րումն Տրոյիոյ, և վախճան իշխանուց
Յունաց որք առին զիղիսն ըսուած քեր-
թութիւնքը :

Այս տեսուկ բանաստեղծութիւնը ի-
րաւասի կրնանք Նոր կամ Արտաքին սե-
պել, առջի հնոյն հետ բաղդատելով ,
որովհետեւ ինչպէս ըսկինք, վախճանը բո-
լորովին տարբեր, բանեցուցած լեզուին
մէջ նաև շատ զանազանութիւն կայ : Ի-
րենք եղան վեցաշափ տաղի կատարելու-
թիւն տուսողք, որ նոխութեամբ, պար-
զութեամբ և վսեմութեամբ ինչուան մեր
օրերը կիւցալինական չափ կը սեպուի :

Հնուերն Նոր քերթողութեան հայր
և առաջնակ Հեղինակ զՀոմերոսն համարե-
լով հարկ կը համարինք մը քանի մանր
տեղեկութիւնտալ հոգ իւր վարուցը վհա-
յօք :

Հնուեթիւնը մթութեան ստուերին
մէջ քերթողահօր Հոմերոսի կեանքը-
ծածկած ըլլալով, ճիշդ և ստոյգ տեղեւ-
կութիւն մը չեն կրցած տալ բանասէցք :
Նա մանաւանդ օր նախնի Ելլագացիք ի-
րենց սովորութեան համեմատ, այսպի-
սի երեւելի և հուշակաւոր անձանց փառքն
անմահացընելու նպատակաւ ջանայթը են
որ անոնց ծագումը յստուածոց բղխեցը-
նեն :

Առանկ ալ զՀոմերոս ումանք աստուա-
ծացարմ հոչակենք են, ումանք Լինոսի և
Որբէսի առաջին երածշտաց ցեղէն, ու-
մանք ալ Զմիւռնիոյ Մելիս գետէն ծը-
նած, և այս պատճառաւ Մելիսածին
կոչուած :

Հերթոգնաւու կը պատմէ թէ Զմիւռնի-
ոյ մէջ հասակն առաւ Հոմերոս, Փեմիս
անուամբ անուանի մարդու մը վարժարու-

նին մէջ դասաւուութիւն ընելով Զմիւռնիս պարծանքը կ'աւելցընէ, ը և բոլոր Յոյնք հն կը յաճախէին իրմէ Հրամգուելու, Նոյն ատենը Մէնտիս անունով նաւասիւամը Զմիւռնիս եկած ըլլալով Համերոսի Համբաւը լսեց և իրեն համեսրոյն վրայ սբանչանալով, խնդրեց իրմէ որ հետը ճամբօրդութիւն ընէ . Սիրով յանձն առաւ Հոմերոս այս առաջարկութիւնը . որովհետեւ արգէն մտայց մէջ ծնած էր Խղիական և Աղիսական քեր թութիւնքն, և այս ձեռնարկութեան զործադրութեանը Համար Հարկաւոր կը սեպէր ճամբօրդութիւնը Բոլոր Խտավիա, Ափիլիս և Սպանիա քալեց Հոմերոս, և իմակէ կղզոյն մէջ Մէնասը անունով Հարսուստ և իմաստուն մարդէն մեծ ընդունելութիւն և հիւրասիրութիւն տեսնելով, սէր կապեցին իրարու վրայ, Մէնասը ինքնին տեղն ի տեղը պատմեց Հոմերոսի ինչ որ զիտէր Աղիսեւս թագաւորին կրած վշտաց և հալածանաց վրայ : Եղիսպոս և Փիւնիկէ ալ գնաց Հոմերոս, և Զմիւռնիս անցնելով՝ հն զրեց իւր Խղիականը . և արդէն հաշակուած անունը, այն քերթուածով ամենուն ցանկալի եղաւ : Բայց ինքը Գիսս կղզին ու անձնացաւ և վարժարան մը բանալով՝ Խղիականը ամէն քաղաքներէ ժողվուած մարդկանց սկսաւ կարգալ : Հն ՚ի Գիսս զրեց իւր միւս Աղիսական քերթուածը, որուն մէջ իրեն երախտապարա և բարեկամ անձանց՝ Փեմփոսի, Մէնտիսի և Մէնտորի անուանքն անմահացուց : Գիսսէն կ'ուղէր Աթէնք անցնիլ, բայց երբոր Սամսուն Յով կղզին եկաւ, հեւանդանալով՝ մեռաւ : Բնակիչքն ալ այնպիսի հոչակաւոր անձի մը գերեզման տալ մեծ պատիւ սեպելով, վառոք թաղեցին ու հոյակապ շիրիմ մը կանգնեցին ՚ի նորին յիշատակ :

Ամանք կը պատմեն թէ Հոմերոսի երկրորդ ճանապարհորդութեան ատենը՝ նաւաստիք՝ անոր ունեցած մեծութեան ցըքը տնկելով զինքը կուրցուցին, ու

անծանօթ տեղմը ցամաքը հանելով՝ իրենք ձգեցին վախան և Հոմերոս ալ յու սահատութեամբ քնար մը ձեռքը քաղքի քալուզ կը ստրահէր, ու իր քերթութիւններն երգելով հաղիւ առօրեայ տալլուսար կը ճարէր :

Բայց առ կտրծիք հաւանականութիւն չունի :

Հոմերոսի որ ատեն եղած ըլլալուն վրայ պոշ տեղեկութիւն մը չունինք նաբանք : Հերոդոտոս կ'աւանդէ թէ իրմէ 400 տարի առաջ եղած ըլլան Հոմերոս և Հեսիոդոս . որովՀոմերոս Կիութիոսի ժամանակակից կը լսայ, ու Տրոյիոյ առմանէն 300 տարի ետքը : Բայց ունանք աւելի հին կը համարին, Քրիստոսէ զրեթէ 4000 տարի առաջ, և աւելի անոր համար հաւանական կը սեպեն աս կարծիքը, որ հին պատմութեանց մէջ աւանդութեամբ կը զրուցուի թէ ինքը Ափուրդոս նախ ետքեւ եղած ըլլայ հոմերական քերթութիւնը ժողուելու : Խակ եւսեբիս իր ժամանակագրութեանը մէջ Դաւթի վերջն տարիները, կամ անոր որդւոյն Սոլոմոնի թագաւորութեան ժամանակ կը համարի զՀոմերոս և զՀէմսուուրուն վրայ մէջ ուրիշ տեղ՝ Հըրութաստանի Աղարիս և Յուզայի Յերուսամայի թագաւորաց ատենը կը դնէ, Եսայի մարդարէին ժամանակակից :

Նոյնու ալ Հոմերոսի ուր տեղացի ըլլալուն վրայ մեծ ինողիր կայ, հին ատենէն ՚ի վեր, վասն զի եօթը քաղաք՝ Կողովոն, Յով, Արգոս, Պաղամինա, Աթէնք, Գիսս և Զմիւռնիս երկոյն ատեն իրարու հետ վլճ ունեցեր են՝ Հոմերոսի իանձարուըք տալու պարծանքը յափշտակ ելու համար :

Բայց հաւանականագոյն կերենայ թէ Զմիւռնիս ծնած և երկար ատեն Գիսս կեցած ըլլայ :

(Եարունակութելէ)

ՍՏԱԿԻ Ա.ՄՈՒՄՆՈՒԹԻՒՆ

Տես թիւ 40-41.

Բայց ծնողք, չեն կրնար հասկնալ թէ իրենց աղջիկը կարենայ, աղքատ տղայ մը որքափ որ ալ բարի բլայ, եկամսւտի տեր հարուստ վաթսուննոց մարդու մը չափ սիրել: Արդէն կը տեսնեն անոնք զեղիսաբէթ իւր ազւոր տանը մէջ տեղաւորւած և ազնուական տիրին մը գարձած, և առանց անոր խորհուրդ հարցնելու, աճապարելով: Այս կ'ըսէն, Եղիսաբէթ կուլայ: — “Դեռ քսան տարեկան եմ, — կ'ըսէ և իմ կրկին տարիքս ունեցող մարդու մը հետ ամուսնանամ:

— Ճահէլ խօսքեր են ատոնք: Կը պատասխանեն ծնողք, երբոր հարուստ ըլլաս ու մեծ ճոխութեան մը տիրանաս, քեզի ի՞նչ կըպակսի:

— Այն պիտի պակսի որ Յակովայ կինը պիտի ըլլամ:

— Լաւ, Յակովին հետ կ'ամուսնանա, երբ միւսը թաղես: Եւ այս խենդ ու խելառ պատճառներէն յետոյ, շքեղ հաղուստներով, ծաղիկներով, մետոք սեղիններով և սոկիններով զեղիսաբէթը կ'զարդարեն: կտանին զայն ՚ի խորան և կը զրհեն: Զհարցընեմք Եղիսաբէթին եթէ երջանիկէ, հապաւեմնենք թէ հիւանդապահութեան վիճակին համբերատա՞ր է: Կրոզէ որ ինչ որ սրական երջանկութենէն իրեն կ'պակսի, գոնէ աղքատաց բարիք ընելով թշուառ մարդիկը միխթարելով և քովը եզած անձանցմէ սիրելի ըլլալով, լեցնէ:

Բայց իւր ագահ էրիկը քսակը կ'զսէ, ամենայն իերափի կ'ըսէ կնիանը որ սոտակը վատնելով չժողւուիր, որ սղորմութիւն տալու անգործ մարդիկը կը քաջալէրին: Կնիանը զգեստուց համար եղած ծախքերը ինքը տեսնել կուզէ: բոլոր հայրենիներն յիշատակազիրերը աչքէ անցնել: կը բարկանայ թէ ժապաւէն մը ի՞նչ չու զոր դաշեկան վճարուեց է: հարիւր

փարայի ժապաւէն մը անոր տեղը չէր կըրնար բոնել: Եղիսաբէթին ընծայեալ յարգանքները, ծեր ագահին կասկած ները և նախանձը կ'զրդուէն: իւր կնկանը եղած ամէն մէկ քաղաքավարութիւնները զինքը սաստիկ կ'բարկացնեն: Պէտք չէ որ ամէն մարդոց հետ սիրով վարուի: պէտք չէ որ այցելութեան երթայ կամ այցելութիւնները ընդունի առանց իւր ներկայութեան: Գրեթէ հըրաման ըռնի որ կիրակիէ կիրակի պատարագ տեսնալու երթայ: Թէ որ Եղիսաբէթ առաքինի և բարեպաշտ չըլլար, թէ որ իւր արտասուքը և վիշտերը տանը մէջ ծածուկ սկահնար, գժուար երարդեօք նախատեսէլ թէ պիտի մոլորէր: Սակայն և ինչպիսի կեանք:

Գրիգոր և Պօղոս, երկուքն ալ խկուհին կուզէն, ուստի առաջնորդ ծեռքով Մկրտիչին տանը կ'ներկայանան: Ամէն մարդ կ'յարդէ զիրիգորն, որ հանգարտաբարոյ, բարի քրիստոնեայ, բարի զաւակ, իսկացի երիտասարդ մ'է, ուժեղ և սիրուն է, բայց տասն և երկու արտավար հող ունի միայն: Պօղոս ամէն որ զինետունն է, ծնողացը անհնազանդ, բարկասիրտ, ամեսորիշտ, ստահակ, արդէն իւր անկարդ վարդով ծերացած, բայց երեսուն արտավար հող ունի: Խակուհին աշքը Գրիգորին վրայ է: Խը Հայրը, Մկրտիչ, Պօղոսը նախամեծար կը համարի, և իրեն փեսայ պիտի ընեղայն: Տեսնեմ որ Մկրտիչ ինծի կուզայ նոր լաթերը՝ դոհ գէմքը՝ որտին մէջի եղած զոհութիւնը կը յայնեն:

— Բարի լցոն, Մկրտիչ աղքամ'ը, ասմանկ հագւուած սղորմուած և ուռուած ուր կ'երթաս:

— Ուր կ'երթամ' բարեկամներս հրաւիրեմ որ հարմանիքի զան:

— Ինչ հարմանիք:

— Պէտ զգիտե՞ս որ երկու օրէն աղջեկը կը կարդեմ:

— Շատ լա՞ւ: վերջապէս Գրիգորին ու զածը պիտի կատարուի: Խակուհին

ովհան ազնիւ աղջկան մը արժանի էր , և ան կեղծաբար խօսելով , զայն քժուարաւ վաստել տուիր անոր :

— Փեսացուն Գրիգորէն աղէկ է . երեսուն արտավար հազի տէր . մէյմլ հաշուէ , երեսուն արտավար :

— Բայց երեսուն արտավարի խօսնայր , Գրիգորին չափ խելօք , կանոնաւոր բարաց տէր և անոր չափ պարկե՞ց է :

— Կ'ըսեն թէ երիտասարդութեան ժամանակ քիւ մը անառակ է եղեր . բայց գիտես , ասիկա ժամանակին հետ կ'անցնի :

— Թէ որ այդպէս է , զէշը քեզի և աղջկանդ : Աշխատանքով կրնայ մարդ երկիր գնէլ . բայց երկիրներով ստահակի մը պէտք եղած բարի վարքը և ձիրքերը ծախու չառնուիր : Արդեօք խօսւ հին քու միտքէդ է :

— Առջի բերան քիւ մը դժուարու թիւն ցուցուց , փեսացուն երես ծուեց : Տշոց բնութիւնը զիտես . պէտք է որ ծնողք իրենցմէ աւելի խոհեմ ըլլան , Առջի բերան չուզեց . բայց վերջապէս հաւանեցուցինք վնաքը , ես ալ բարեկամաց տունը վազեցի :

— Այսինքն աղջիկդ բռնի հաւանեցնելն յետոյ , կուզես զայն կապէլ . վրանգի մէջ ձգել . առանց ժամանակ տալու որ մտածէ և խօսքը ետ առնու , աղէկ բան չէ այդ Մկրտիչ աղջա՛ր .

— Աւըւեմն Հայր մը իրաւունք չունի աղջկանը խորհուրդ տալու :

— Զեմքսէր որ իրաւունք չունի : Ընդհակառակն կ'ըսեմ որ իւր պարտքն է . բայց առաջ , պէտք է որ Հայր մը աղէկ խրատներ տայ , և դու բարեկամ այժմ գէշ խրատներ կուտաս . յետոյ Հայր մը խրատ տալն ետքը , որոշումը իւր աղջկանը պիտի թողու , եթէ ինդիրը ամուսնութեան վրայ է , և ինձի կերենայ որ գու քու աղջիկդ աւելի պահանջում կ'ընես :

— Թէ որ աղջիկ մը ունենայիր ինձի պէս չէիր ըներ :

— Ամենեին : Երկիրներու վայ տըք նետելէն յառաջ երկու վեսացուներուն վարքը կ'ըննեի , կ'նայէի որն է որ ուելի աշխատամէր և իւր ծնողացը հնապանդ , որը աւելի քրիստոնէաբար կասլի : Այս որ միւսէն աղջիկ կրլար , նախամեծար կը համորէի , աշխարհիս բոլը հարստութիւններունը հանգերձ չեմ ուզել աղջիկս ստահակ և բարբարոս մէկու մը տալ :

— Աղջիկս շատ բարի է , երիկը ճամբ ընկ կ'զնէ :

— Զգուշացիր որ ընդհակառակն է ըիկը զնաքը գէշ ձամբուն մէջ չտանի : Երբ կերպաս մը թիւր ծալուածք մը ունենայ , այս ծալուածքը դիւրաւ չշուկուիր : Բայց ըսենք թէ խենէշին մէկը միջին այր մը ըլլայ . ասիկա բաւական է ամսւանութիւն մը երջանիկ ընելու : Այս ատեն աւելի կ'սիրէր զԳրիգոր :

(Եաբանակէլ)

ՆՈՐՍՏԻՊ ՄՈՍԵՅՆ

ԱՔԼՈՐ ԵՂԲԱՅՐ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԶՈՒՄԲՃԱԼԻ ԵՒ
ԱՌԱԿԱՆԱՍՈՒՆ

Զանիւք , եւ աշխատովեամբ

Ա . Գ . Մ . ՊԱՐՈՒՆ

Այս վերնագրով գրգոյկ մը հրատարակուած եւ ՚ի ըյս ընծայուած է , որ ամեն գրածախի քով կը ծախուի , ու ճը գիւրիմաց ըլլալովն , մեծ օգուտ ունի ժաղակուեան բարքը հրահանդելու միունին եւ անշուշտ արժանայարդ հեղինուկին նպատակն ալ նոյնը եղած պիտի ըլլայ :

ԽՄԲԱԳԻՐ—ՏՆՈՐԷՆ
Ա . ՃԵՎԱՀԻՐՃԵԱՆ

Ա . ՀԱՄԱԶԳԱՅԻՐ ՏՊԱՐԱՆ